

## ԼԵՐԹԻԹԻ ԺՈՂՈՎ.

ԹՈՒՂ.Թ ՇՐՋԱԲԵՐԱԿԱՆ

Հաւատացելոցի ի Քրիստոս Յիսոս ողջոյն —

**ՄԵՆՔ՝ Արքեպիսկոպոսունք,** մայրաքաղաքաց եպիսկոպոսունք և այլ եպիսկոպոսունք սրբոյ Կաթուղիկէ Եկեղեցւոյ ըստ ամենայնի հաղորդակիցք Եկեղեցւոյն Անզիոյ, թուով 1941 ամենեքին ունենալով վերատեսչութիւն թեմից, կամ եպիսկոպոսական պաշտօն կատարելու օրինաւոր իշխանութիւն, ժողովեալք աշխարհիս այլ և այլ կողմերէ յապարանս Համբէթի, յամի 8եառն մերոյ 1897 ընդ նախազահութեամբ Սրբազնասուրք 8եառն Փրեգրիկոսի, աստուածային նախախնամութեամբ Արքեպիսկոպոսի Քանաերբիոյ, Հայրապետի ամենայն Անզիոյ, և մետրապոլատի, զինի ընդունելոյ մեր Փրկչի մարմայ և արեան օրհնեալ խորհուրդն Ուէստմինստրի Արքայարանին մէջ, և միարանութեամբ աղօթելոյ վասն առաջնորդութեան սուրբ Հոգւոյն, ի քննութիւն առած ենք այլ և այլ խնդիրներ, որ մեր առաջը զրուեցան յօգուաժողովրդեան Աստուծոյ և Եկեղեցւոյն զրութեան յայլ և յայլ կողմանս աշխարհի:

Այս խնդիրներ վերջին ամսոյն մէջ մեր զգուշաւոր և խորին խորհրդակցութեան առարկայ եղած են, թէ ընդհանուր գումարմանց մէջ և թէ այդ խնդիրներ քննելու համար յատկապէս որոշեալ մասնաժողովոց մէջ, և արդ կը յանձնենք հաւատացելոց երակացութիւնները յոր հասած ենք: Այս նամակին կը ցնք երկու կարդ զրութիւններ — մինչ ժողովցոյ պաշտօնական որոշումներ, և միւսն առանձին մասնաժողովոց տեղակազրերն: Ժողովու ինք զինք պատասխանատու կը համարի միայն առաջնոյն համար: Մասնաժողովոց տեղակազրեր միայն այնքան կրնան ժողովցոյ միաք ներկայացնել որքան որ վերատին հաստատուած կամ բացարձակապէս ընդունուած են որոշմանց մէջ: Այսու հանդերձ բարւոք համարեցինք այս տեղակազրեր հրատարակել՝

հաւատալով որ սոքա խորհրդածութեան թեզմաւոր առարկայ կարող են լինել:

Կըսկսենք այն խնդիրներով, որ բարուց և վարուց կը պատկանին: վասն զի Տէրն մեր բարոյական ընթացքը կը համարի իբրև փորձ կրօնական կենաց էութեան:

## ԺԱՌԵԼԻԱԼՆ-ՇԵՆ.

Մեր ժողովրդեան մեծամասնութեան մէջ անժուժկալութիւնը ատկաւին կը շարունակի լինել բարեպաշտութեան ամենամեծ արգելքն: Բազում ընախի ընկերութիւններ կը մաքառեն նորա դէմ բայց և այնպէս ազգու բարեփոխութիւն յառաջ բերելու համար՝ անխոնջ և անվիշեր յարատեսութեան պէտք ունին: Այս գործի մէջ մնայուն արդիւնք յառաջ բերելու էական պայմանը շեշտելու կարեսութիւն կայ, այսինքն կրօնական ոգւող գործելու է՝ իրրե մի մասն քրիստոնէական պարտուց առ Տէրն մեր:

## ՈՂՋԱՀՈԽՆ-ՇԵՆ.

Կը փափագինք ամենայն ազգուութեամբ կրինել ինչ որ նախընթաց ժողով արաւ ողջախոհութեան մասին, և սորա հետ միասին կը հրատարակինք տեղեկագիրը, զոր այդ ժողով միաձայն ընդունեց: Քաջ գիտենք բղջախոհութեան մեղաց մահկանացու բնութիւն, այն սոսկալի ոյժը, որով կապած է նա միանգամ անձնատուր եղածներին, և փորձութեան սոսկալի զօրութիւնն: Սորա վրայ ուշազրութիւն դարձնելու պէտքը մեծապէս սաստկացած է, ներկայ այն դժուարութիւններովն: որով նորա արդիւնք եղող աղետալի հիւանդութեանց առաջն առնելու ամեն փորձ ամենուրեք շրջապատեալ է: ՄԵՆՔ կընդունինք այնպիսի հիւանդութեանց առաջն առնելու պարտաւորութիւն, բայց կը խոստավանենք նաև, որ այդ նպատակին հասնելու համար զրութածած միջոցները գրազգարար կարող են բարոյական տատիճանը ցածացնել և հետեւարար, ի վերջոյ չարիքը բազմացնել զայն արմատախիլ անելու փորձին միջոցին: ՄԵՆՔ համազուած ենք, որ ամենայն չարեց

արմատը նոյն մեղքի մէջ փնտռելու է, և ու-  
ժինչ կարող է վերջնապէս ներգործել նորա  
դէմ որ օկզբէն խոկ չի ուսուցաներ քրիստո-  
նէական այն օրէնք, թէ այդ մեղք մեծ ամօթ  
է զայն գործողներին արանց կամ կանանց,  
և համոզուած ենք, որ ամեն քրիստոնեայ կա-  
րող է ողջախոհ լինել, եթէ ապաստանելով  
ի շնորհս Աստուծոյ մարտնչի իւր մկրտու-  
թեամբն յանձն առած մարտ:

### Արքունիւն ամուսնութեան.

Ամուսնութիւնը վեհ ու սուրբ պահելն  
է ընկերային ողջախոհութեան միակ ճանա-  
պարհն, որով և ընտանեկան յարկի աղաքո-  
վութիւն ու սրբութիւն: Նորա նուիրական  
երաշխաւորութեան և պարտուց հիմն է  
հրաման ծեառն մերոյ. «վասն այսորիկ զոր  
Աստուած զուգեաց, մարդ մի մեկնեսցէ»: Կա-  
րի իմն կրզզուշացնենք ընդդէմ այն թեթեա-  
մութեան, որով մարդիկ յաճախ ամուսնա-  
կան կինսատե ուխտը կառնուն, ընդդէմ այն  
թուլութեան, որով այն սուրբ աստիճանի մէջ  
մանողներ նորա պարտաւորութիւններ կը  
նկատեն և ընդդէմ յաճախութեան և զիւ-  
րութեան, որով այս ամենէն նուիրական կա-  
պը գարարանաց մէջ կը լուծուի: Զիարդ և  
իշէ, այս առարկայի լիուլի քննութիւնը ան-  
կարելի եղած է այս առթիւ կատարել:

### Արքունիւն ամուսնութեան ինդիքներ.

Ներկայ ժամանակի արքեստաւորութեան  
խնդիրներ երկու հայեացքով յառաջ կը գան,  
մին՝ արգարութիւն ի մէջ առն և առն, և  
միւս՝ համակրութիւն ընդ մարդկային կարեաց:  
Շատ գասակարգութեանց ներկայ զրութիւնը  
անարդար է արհեստաւորի համար և շափա-  
զանց նպաստաւոր գործատիրոջ համար: Բնա-  
կանարար կարելի չէ, որ մի այսպիսի խնդրոյ  
մանրամասնութեանց մէջ մանենք, բայց մի և  
նոյն ժամանակ մեր պարտաւորութիւն կը հա-  
մարեմք շեշտել մարդկային եղբայրութեան  
սկզբունքը և ստիպել որ այս սկզբունք ի գործ  
դրուի որ և է մի օրինակ արհեստի մը հետ  
առնչութիւն ունեցող բոլոր անձանց ամեն  
յարաբերութեանց մէջ:

Եղբայրութեան այս օրինաց հնազանդու-  
թիւն կարող է ի վերջոյ ամենայն հաւանա-  
կանութեամբ ներկայ գրութեան չարեաց մէծ  
մասն արգելել:

Արհեստաւորութեան խնդրոյ այս հա-  
յեացքի նկատմամբ խոչիմ և օգտակար խոր-  
հուրդներ կը գտնուին տեղակազրոյն մէջ:

Այս խնդրոյ միւս հայեացքը կը վերա-  
բերի հասարակութեան այն զասակարգու-  
թեանց, զոր ծէրն մեր առաւել քան զամե-  
նեսին կը յանձնէր ի ինամա սիրոյ աշակեր-  
տաց իւրաց, այսինքն, աղքատաց: Անուրանա-  
լի է, որ Նոր կտակարանի մէջ աղքատութիւ-  
նըն ընդունելու արգելք չի համարուիր, այլ  
ընդ հակառակն հարուստներն են, որոց կազ-  
գարարուի թէ նորա մեծամեծ դժուարու-  
թեանց պիտի հանդիպին Երկնից Արքայու-  
թիւն մանելու համար: Այնու ամենայնիւ  
աղքատներն ես ունին փորձութիւններ, յորոց  
հարուստներն համեմատարար զերծ են: Օգ-  
նել այնպիսի փորձութեանց միջոցին և այն  
նեղութիւնները պակսեցնել՝ քրիստոնէի ա-  
ռանձին պարաւորութեանց մին է: Այն բո-  
լոր պարաւորութիւններէն, զոր ծէրն մեր  
զրած է մեր վերայ, ոչ մին աւելի բարի է  
քան զայս: բայց մինչդեռ ամենէն անհրաժեշտ-  
ներն մին է, նաև ամենէն դժուարիններն մին է: Յայանի է, որ մայուն բարւորում  
մը չի կարելի յառաջ բերել նոցա համար, որք  
առօրեայ աղբաւուսի պայքարն կարի ծանր  
կը գտնեն, մինչեւ սոքա անձամբ չը մասնակցեն  
այդ գործին: Բայց նոցա կենաց անդադար  
փորձութիւնն է՝ իւրեանց վրայէն բեռը ձգել  
և ուրիշներէ օգնութիւն յուսալ առանց իւ-  
րեանց կողմէ աշխատելու: Ծառեր, թերես  
մեծամասնութիւնը այս փորձութենէն վեր են, և  
իւրեանց ջանակէր աշխատութեան վստահու-  
թեամբը արի կեանք կը վարեն: Այլ շատեր կըն-  
կըզմին փորձի միջոցին և կը յուսահատին: Նո-  
քա բարուց և վարուց պէտք ունին նոքա  
ներշնչման պէտք ունին, իւրեանց յոյս վերա-  
հաստակելու պէտք ունին, նոքա պէտք է  
վստահանան իւրեանց կարողութեանց վրայ  
հաւատալով, որ կարող են Աստուծոյ օգնու-  
թեամբ բարձրագոյն սկզբունքներով ապրիլ  
երբ որ այս զասակարգի մարդիկ իւրեանց պա-

աւերազմն անձամբ կը մղեն ընդգեմ իւրեանց տկարութեան, յայնժամ կարելի կը մինի նոցա օդնել՝ խոհական համակրանօք և մաերմական օդնութեամբ: Բաց աստի կան նաև ոչ սակաւք, որք բռնուած են նեղութեան իրը անդիմազրելի հոսանքի մը մէջ, յորմէ չեն կրնար ճողոսպրիլ: Այսպէս են նոքա, որք գործ չեն կրնար գանել, թէ և յաճախ կը բաղձան գտնել: Այսպէսներին օդնելու գժուարութիւն քաջ յայտնի է և կարի զգուշաւոր ուսումնասիրութեան պէտք ունի: Եւ ի վերջ շատեր կան, որք մարմնապէս անկարոզ են ինքինքնին պահպանել երբեմն ի ծնէ տկար լինելու, երբեմն պատահարի կամ հիւանդութեան պատճառու, երբեմն, որ ամենէն աւելին է, ի ծերութենէ: Քրիստոնէական սկրզրունք ներշնչել հաւատացելոց բաղմութեան, նոցա վրայ պարտք զնել ոչ թէ միայն պատրաստ լինել տալ և յօժար ի հաղորդել, այլ նաև իւրեանց ժամանակ, նեղութիւն, խորին մատածմունք նուիրել՝ ստուգելու համար ամենալաւ միջոցն իւրաքանչիւր աղքատի առանձին պէտքերը հօգալու, այս ամենը այն գործն է, զոր մեր վարդապետն մեզ կը տայ: Մենք չիւրմաղէս կը յանձնարարենք ամենայն քրիստոնեայ ժողովրդեան մեր մասնաժողովոյ տեղակազին այս մասին:

### ՄԵԼԱԴՔԱՅԻՆ ԵՐԱՎՈՐԱԿԱՆ ՂԻ-ՂԻ.

Ոչինչ կարող է հասարակաց աշխատութիւնը այնպէս զարգացնել և հետեարար ժողովրդոց մէջ իրական հանգստութիւն յառաջ բերել, որպէս խաղաղութեան պահպանութիւն աշխարհիս աղքաց մէջ: Բաց աստի և ի վեր քան զնիւթական հանդստութեան խընդիրը խաղաղութեան արժէքն ըստ ինքեան կը կենայ իրրե մեծ յատկանից արքայութեան Ծեառն մերոյ, այն բառն որ աւետեց նորա մուտքն յաշխարհ և այն ածական, որ յատկապէս զնա կորոշէ բոլոր երկրաւոր իշխաններէ: Տարակոյս չկայ, որ քրիստոնէական եկեղեցւոյ աղղեցութիւն կարող է շատ աւելի գործել այն մասին քան թէ որ և է ուրիշ աղղեցութիւն: Առանց ուրանալու որ արգար կուիւներ կան, որոց կրկնումն մենք չենք կա-

րող արգելել, բայց և այնպէս համոզուած ենք, որ աղջայ վէճերը լուծելու ուրիշ և լաւագոյն միջոցներ կան քան զպատերազմ:

Պատերազմը մի սոսկալի շարիք է, որոյ հետեանքն իրմէ աւելի չար է: Իրաւարարութիւն ի տեղի պատերազմի վիճող աղջայ պատիւր կը փրկէ և միանգամայն յառաջ եկած խնդիրներ կատարելութեամբ կը լուծէ: Պատերազմը կը զազանացնէ ողբան որ և ամենազեղցիկ հերոսութեան առիթ ևս կրնայէ: Իրաւարարութեան գոհացուցիչ արդիւնքն այն է, որ կիրքեր կը զսպէ և արդարութիւն կը խնդրէ: Քրիստոսի Եկեղեցին չի կարող որ և է երկրայութիւն ունենալ թէ այս երկու եղանակներէն որ ամեն գործ զնելու է աղջաց վէճներ որոշելու համար:

Բարոյական խնդիրներէ անցնենք հիմա եկեղեցական խնդիրների, և նախ այնպիսիներին՝ որք կրնան կոչուիլ ներքին:

### ԿԱՊՀԱԿԵՐՊՈՒՆԿԱՆ ԱՆԴԻԼԱՀԱՆ ԷԿԵՂԵՑ-ԴՐԱՅ.

Համբէթի ժողովոյ իւրաքանչիւր գումարումն առաւել ևս կարմատացնէ միութեան այն զգացումն, որ առաջին գումարումն յառաջ բերաւ և այժմ նորա խորհրդակցութեանց աճուն արժէք կը տայ: Մեր մէջ կարծեաց տարրերութիւն կայ, բայց մէկ մարմնոյ պատկանելու զգացումն, որով մէկ վարդապետի կը հպատակինք, մէկ մեծ նպատակի կը հետեւնք, կը զօրանայ իւրաքանչիւր անգամ, երբ կը գումարուինք: Որպէս զի պահպաննենք և առաւել ևս զարդացնենք այս միութեան զգացումն, կը փափազինք նախ կանոնաւոր ու յարատե հաղորդակցութիւն հաստատել Անդիլահան եկեղեցւոյ բոլոր ծիւղերի մէջ, վասն զի կենդանի միութեան միակ հաստատուն հիմն է զիրար փոխադարձարար ճանաչել: Առ այս իրրե մէկ միջոց կը խորհինք մի կեղլունական խորհրդատու մարմին կազմել՝ տեղեկութիւն ու խորհուրդ տալու համար: Այս մարմին պէտք է հետղհետէ ընդհանուր ընդունելութիւն վաստակի միայն իւր ներքին արժանեօքն և այն ծառայութիւններովն, զոր նա կարենայ մատուցանել եկեղեցւոյ գործառնութեանց: Նա կունենայ ոչ այլ ինչ բայց

եթէ բարոյական իշխանութիւն, որ պիտի զարգանայ իւր գործողութենէն: ՄԵՆՔ ԹԱ-  
ՂԱԾ ԵՆՔ ՆՈՐԱ ԿԱՂՄՈՒԹԻՒՆՔ ՔԱՆԻԱԷՐՐԲԻՈ  
ԱՐՔԵԱՓԻՍԿՈՎՈՍԻ ՃԵՐՔԸ, ՈՐ ԱՐԳԵՆ ՅԱՋԱԽ  
ԿՐ ԿՈՉՈՒԻ ՆՈՅՆ ՊՐԱՐԱՊԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԿԱՄԱ-  
ՐԵԼՈւ զորս պիտի յանձնուի այդ մարմնոյն:

Այս կէտէն աւելի յառաջ զնալն խոչե-  
մութիւն չենք դատած: ՄԻ և նոյն ժամանակ  
կուզենք քաջալերել մեծ վիճակաց բնական և  
ինքնարուխ կազմութիւն, որպէս զի որ և է  
մի եպիսկոպոս միայնակ չմնայ: և մենք ցան-  
կեցւոյ հնաւանդ սովորութեան, այսպիսի մեծ  
վիճակաց մետրապոլիտներն Արքեպիսկոպո-  
սունք կոչուին, յանձնարարելով միանգամայն,  
որ այսպիսի տիտղոսներ չառնուին: առանց  
մեր եկեղեցւոյ միւս եպիսկոպոսաց խորհր-  
դակցութեան, որպէս զի ընդհանուր ընդու-  
նելութիւն գտնեն: Բարւոք կը համարենք բո-  
լոր վիճակային գործողութիւնք առաւել ևս  
կեդրոնացնելու համար՝ որ իւրաքանչիւր ե-  
պիսկոպոս իւր օծման ժամանակ կանոնական  
հնազանդութիւն ուխտէ առ իւր մետրապո-  
լիտն: Նաև ամեն եպիսկոպոս որ Թագուհուոյ  
հրովարտակաւ Անզիոյ մէջ կօծուի օտար  
երկրի մէջ պաշտօն փարելու համար հանդի-  
սապէս խոստանայ մատուցանել Քանիաէրրիոյ  
Արքեպիսկոպոսին պարտուպատշաճ պատիւ և  
յարգանք: և յարգել ու պահպանել Անզիա-  
կան եկեղեցւոյ և սորա հետ հաղորդակից ե-  
ղող բոլոր եկեղեցեաց հոգեոր իրաւունքներ  
և առանձնաշնորհումներ:

### ԿԸՆԿԱԿԱՆ ՀՅԱՀԱՆՈՒՆՆԵՐ.

Կրօնական միաբանութեանց մասին չպի-  
տի կարենանք առ այժմ որ և է վերջնական  
զօրութիւն ունեցող խորհուրդ տալ:

ՄԵՆՔ կը հաւատանք, որ այսպիսի հաս-  
տատութիւններ կարող են կարեւոր ծառայու-  
թիւններ մատուցանել եկեղեցւոյն: և արգեն  
իսկ մատուցած են: Հստ մեր կարծեաց աւե-  
լի կարգադրութեան պէտք ունին: ևթէ նո-  
քա եկեղեցւոյ հետ կատարեալ համերաշխու-  
թեամբ գործակից պիտի լինին: Թէ այդ կար-  
գագրութիւն ինչ կերպարանք պիտի առնէ:

աւելի խորհրդածութեան պէտք կայ: Առ այ-  
ժըմ մենք մեր խորին զգացումն յայտնել  
կուզենք մասնաւոր խնամոց յանձնարարելով,  
որ ոչ ոք ըստանձնէ միաբանական կենաց պար-  
տաւորութիւններ առանց զգալու, որքան որ  
մարդկային գաաողութիւն կարէ ստուգել  
Ճշմարիտ կոչումն յԱստուծոյ: Թէ Աստուծ  
կոչէ որ այս ինչ անձն ապրի այս ինչ սահ-  
մանագրութեան ներքոյ առաջին հարցումն է,  
որ պիտի որոշուի այն անձին կողմանէ, որ կը  
խնդրի մտնել մի միաբանութեան մէջ որպէս  
և միաբանութեան վարչութեան կողմանէ, որ  
զնա կընդունի: ՄԵՆՔ խնդրուած ենք մաս-  
նաժողովներ, որ շարունակէ իւր աշխատու-  
թիւններ, և կը յանձնարարենք նորա տեղա-  
կագիր եկեղեցւոյ ուշադրութեան:

### ՔՆՆԱԿԱՆ ՀՅԱՀԱՆՈՒՆՆԵՐ ԴՐԱՅ:

Անցնինք հիմա ի քննութիւն ինչ որ մեր  
րողոր վարդապետութեան չափ ու կշռը կը  
համարուին, այն է սուրբ Գիրք և Մատեան  
հասարակաց աղօթից: Սուրբ Գրոց քննական  
ուսումնասիրութիւն կարող գիտնականներէ  
յոյժ կարեոր է՝ եկեղեցւոյ մէջ ողջամիտ հա-  
ւատ պահպանելու համար: Այն հաւատն ար-  
գէն ծանր փանզի ներքոյ համարելու է, որ  
կը մերժէ ձեռքը հասած ս Գրոց իշխանութեան  
կամ փաւերականութեան դէմ յարուցած  
խնդիրների հանդէպն ենել: Այդպիսի մերժումն  
ցաւալի կասկած կը յարուցանէ շատերի մը-  
տաց մէջ, որոց մենք ուսուցանելու պաշտօն  
ունինք, և կը տկարացնէ նոյն իսկ մեր հա-  
մոզման զօրութիւն ի մասին այն Ճշմարտու-  
թեան թէ Աստուծ յայտնած է մեզ զայն:  
ՄԻ հաւատ, որ միշտ կամ յաճախ պատած  
է ծածուկ երկիւղով մը թէ չպիտի հետա-  
զոտենք, որպէս զի մի զուցէ մեր հետազո-  
տութիւնը մեր հաւատալեաց հակառակ ար-  
գեան յանդի, արգեն փարակեալ է մի հիւան-  
դութեամբ որ կարէ զայն շուտով փճացնել:  
Բայց ամեն հետազոտութիւն հակառակ վը-  
տանդի ևս ենթակայ է, բայց եթէ պաշտպա-  
նուի ընդ հովանեաւ երկիւղածութեան, վը-  
տահութեան և համբերութեան:

Ճշմարիտ է որ գէպքէր պատահած են

ուր հետազօտութիւնը երկմտութեան և ի վերջոյ անհաւատութեան մղած է: Բայց ամենէն լաւ ապահովութիւն ընդդէմ այս վրտանգին է այն խորին բարեպաշտութիւն, որ կատարեալ հաւատոյ անբաժան ընկերն է: Քրիստոնէական հաւատոյ կեդրոնական առարկայն լինելու է միշտ ինքն ծէրն Յիսուս Քրիստոս:

Փորձը զոր ս. Պօղոս կառաջարկի ս. Հոգին ընդունած լինելու համար՝ այն է որ կարողանանք ասել՝ Յիսուս է ծէրն: Եթէ մի մարդ կարող է ըսել ի բոլոր սրան, թէ Յիսուս է ծէրն, նա կեցած է մի վիսի վրայ զոր ոչինչ կարէ սասանեցնել: Եթէ այս համոզման լոյսով կարդանք Աստուածաշունչն՝ սկսեալ ի պատկեր Աստուածոյ սահեղեալ մարդէն և տակաւ առ տակաւ բարձրանալով յայտնութեան պայծառութեամբ մինչև անդ, երբ Աստուած կառնու կերպարան մարդոյ, և ծայրէ ի ծայր ամեն էջի վրայ ի հանդէս բերելով Աստուածային ներկայութիւնն, որ կը ներշնչէ ամեն ասացուած, նա չի գաղարիր իւր իշխանութիւն ազգելու մարդկան հոգւոց վերայ մինչև ծէրն վերսախին գայ: Որ և է քննական ուսումնասիրութիւն չի կարող այս իշխանութեան վրայ ու և է կերպիւ աղդել: Մասնաժողովոյն տեղեկազիրն, ըստ երկ կարծեաց, շափաւորութեամբ և իմաստութեամբ կը քննէ այս խորիր, և կարծենք ամեն քրիստոնեայ զգուշաւոր նկատողութեան արժանի է:

### Աստվածական հասարակույթ առաջնորդ:

Հասարակաց աղօթից մատեան, զինի Աստուածաշունչ զրոց, Անզիական և կեղեցւոյ վարդապետութեան պաշտօնական սահմանն է: Հաւատոյ մեծ վարդապետութիւնք նորա մէջ պարզ կերպիւ և հաւասար կշռով բացարուած են: Կարի վասնգաւոր կը համարենք նորա վարդապետութեան դպչելն՝ նորա ըմբռնումն մասնաւորելու փորձով կամ նորա աւանդութեան կշիռը խանգարելով:

Մենք չենք խօսիր որ և է յապաւման կամ փոփոխութեան նկատմամբ, որոյ գործ-

նական արդիւնքը կրնայ լինել՝ հաւատամքի մէկ կարևոր յօդուածի ջնջումն, որ ոչ թէ միայն վտանգաւոր նկատելու է այլ և նոյն խոկ ուրացութիւն հաւատոյ պիտի համարուի: Այնու ամենայնիւ կընդունինք, որ ոչ մի զիրք կրնայ պարունակել ամեն տեղային հանգամանաց տարրերութեան յարմար պաշտամանց կարգը: Ուստի պարտք կը համարենք այս տեղ հաստատել, որ իւրաքանչիւր եպիսկոպոսի կողմանը վիճակի մէջ իրաւունք ունի հրատարակելու կամ վաւերացնելու այնպիսի պատահական կարգ ու աղօթք, որովք նա կը հաւատայ թէ Աստուծոյ գործը յառաջ պիտի երթայ կամ հաւատացեալք այնու աւելի օդտակար կերպիւ պիտի կարենան իւրեանց հոգեոր պարտաւորութիւններ կատարել իսկ Մատենի աղօթքներն ևս գործածէ իւր ժողովրեան այլ և այլ պիտոյից համար: Սակայն մեր կարծիքն է որ այս իրաւունք պէտք է միշտ արքեպիսկոպոսական կամ ուրիշ օրինաւոր իշխանութեան հրամանի ստորագրած համարուի, և մեծ զգուշութիւն պէտք է որ այսպիսի յաւելուածներ և յարմարումներ ընդհանուր Մատենի ոգւոյն և պարունակութեան կատարելապէս համաձայնին: Մեր հոգեորականներէն շատեր մասնաւորապէս Անդլոյ մեծ քաղաքաց մէջ, տալակոյններ կը յայտնեն թէ արդեօք կենաց ներկայ պարագայից ներքոյ, մասնաւանդ երբ ժողովրդոց բազմութիւն անդադար տեղէ տեղ կը շարժի, մանուկները մղրան արժան է, քանի որ նոցա արժանավայել կրթութեան համար շատ քիչ երաշխաւորութիւն կայ: Կուզենք այսու ամենայնիւ փութով յօրդորել մեր հոգեորականներին է որ ամեն հնարք ի գործ դնեն մանուկներին քրիստոնէական կրթութեան ապահովութեան ապահովական միանգամայն մղրատութիւնը յետաձեկելու չի, ի բաց առեալ ծանր և արտաքոյ կարգի գժուարութեան պարագայից: Նաև պատշաճ կը համարենք նոքա որ իւրեանց մղրատութեան ժամանակ ապահովարութեան հաւատոյ և հնագանդութեան խոստում ուխտած չեն, ուխտեն զայն կամ առանձնապէս կամ հրապարակուու երբ որ նոքա մեր հոգեորականաց կողմանէ եպիսկոպոսի մօտ կը բերուին զրոշմուելու համար: Այլ և այլ տե-

զեր գժուարութիւններ յառաջ եկած լինելով հիւանդաց սուրբ Հաղորդութիւն տալու մասին կառաջարկենք որ այդպիսի գժուարութեանց լուծումն իւրաքանչիւր վիճակի եպիսկոպոսի ձեռքը մնայ, որ նա հասարակաց աղօթից Մատենի Յառաջաբանի մէջ տրուած հրահանդաց (Յաղագս պաշտամանց եկեղեցւոյ) զարժանն գործէ:

Դաշտուցաց մէջ գործութեանց ընթերցանութեան  
ժընել.

Կարեոր կը համարենք ուշադրութիւն դարձնել դպրոցական ընթերցարանների մէջ պարունակեալ՝ թիւրիմացութիւն յառաջ բերող դիտողութիւններին ի մասին եկեղեցական պատմութեան, և յանձնարարել որ նորա, ուրոց վրայ այս մասին պատասխանատուութիւն կայ, փոյթ տանեն յետ այսու աւելի անաշառ և արգար ոգւով աւանդել այս կարեոր առարկայն:

Քաջալլութեան ասպառութեաններ առաջան.

Ընդհանուր գանգատաներ կը լսենք թէ Մեծին Բրիտանիոյ գաղթականութեանց և հպատակ երկրաց մէջ աստուածարաննութիւնն ուսանելու համար պէտք եղածին չափ դիւրութիւններ չեն ընծայուիր այնպէս որ աստուածարանական գիտութեանց մէջ յառաջադիմութիւն հազիւ թէ զգալի է: Մի ծանրը պակասութիւն է եկեղեցւոյ գործառնութեանց մէջ, եթէ սա չի կարող աստուածարանական խնդրոց հմուտ անձնիք արտադրել:

Այսպիսի խնդրոց սիսալ ըմբռանումն կարէ դիւրու առիթ տալ ինչպէս բազմիցս առիթ տուած է, վտանգաւոր մօլորութեանց թէ վարդապետութեան և թէ վարուց մէջ և առարկայի անդիտութիւնը զեկեղեցին անպաշտապան կը թողու հանդէպ բազում հարութուց: Եկեղեցին չի կարող իւր բոլոր պարտաւորութիւններ անթերի կատարել առանց իւր կղերի մէջ գիտնական մարդիկ ունենալու և այս կանոն մասնաւորապէս կը վերաբերի մեր եկեղեցւոյն, որոյ բոլոր վարդապետութիւն-

ներ սուրբ Գրոց և հնութեան վերայ հաստատուած են: Աստուածաշունչն է մեծ միջոցն, զրո Աստուած նախապատրաստեր է մարգկային ազգի խիզճը կրթելու համար. և Աստուածաշունչը մեկնելու համար, զինի նոյն խիկ Աստուածաշնչի, նախին եկեղեցւոյ զըրուածոց և ընթացից ուսումնասիրութիւն անհրաժեշտ կարեւորութիւն ունի: Մենք չենք կարող այդ գործիքներ ազգուութեամբ գործածել մինչեւ զանոնք լաւ չուսումնասիրենք:

Սորա համար առանձին իմն կը յանձնարարենք ամենայն քրիստոնեայ ժողովրդոց, և մանաւանդ այնոցիկ, որք առետուրով կամ այլ եղանակաւ կապուած են մեր գաղթականութեանց հետ, որ իւրեանց պարտք համարեն օգնել դպրոցաց և մրցանակներ հաստատել յօդուա և ի քաղջապերութիւն գաղթական ուսանողաց աստուածարանութեան, և կը յանձնենք եկեղեցւոյ զգուշաւոր խորհրդածութեան թէ ինչ միջոցներով քաջալերելու ենք աստուածարանութեան հետամուտ եղողներին՝ մի վստահելի իշխանութիւն հաստատելով որ կարողանայ աստիճաններ պարզեել նոցա: որք աստուածարանական գիտութեանց մէջ յառաջադէմ հանդիսանան:

Եկեղեցւոյ պարտականութեան առ դասիականութեան նկանելու.

Քիչ ի վերև մենք խօսեցինք եկեղեցւոյ առ գարւթականութիւններն ունեցած պարտաւորութեանց միոյն վերայ. ուրիշներ ևս կան, որ ոչ նուազ կարեւոր են: Պէտք է մեզ ջանալ հոգեւոր կենաց կարի ազատ և լի ու լի հազորդակցութիւն պահել առաջ հայրենեաց գտնուող եկեղեցւոյն և գաղթականութեանց միջև, մասնաւորապէս ի մէջ հոգեւորականաց:

Գաղթականութեանց համար լաւ պատրաստուած ամեն հոգեւորական հայրենեաց մէջ ծառայելու յարմարութիւն չունի, ոչ և հայրենեաց մէջ աշխատելու ամեն յատկութիւն ունեցող հոգեւորականը կարող է օգտակարութեամբ գործել զաղթականութեանց մէջ: Այս պարագայն մասամբ իմն արդելք կը լինի երկօցունց կարգի հոգեւորականաց փոխանակու-

թեան։ Այս հարկաւոր զգուշութիւն աչքի առաջ ունենալէն յետոյ եկեղեցւոյ համար շատ լաւ է, որ մարդիկ երբեմն մէկ պաշտօնէ տեղափոխուին ի միւս պաշտօն, և օրինաւոր կարգադրութեան ներքոյ այս փօխանակութիւն գժուարին լինելու չէ։

Դաղթականութեանց այս պահանջի վերայ պիտի աւելցնենք նոցա մի քանիսի համար նիւթական նպաստի շարունակութեան, և եթէ հնարէ յաւելման պահանջն։

Դաղթական եկեղեցեաց շատեր տակաւին չեն կարող անկախ կանգնել։ Բարձրագոյն և միջնակարգ դպրոցաց որպէս և վիճակային այլ և այլ ծախքեր, թէպէտ և պիտի սախուունք ի վերջոյ բռնորովին դադրեցնել, ասկայն առ այժմ՝ պիտի շարունակուեն, թէ չենք ուզգեր մեր այսքան տարուայ աշխատութիւն առ իջոյէ դրամի՝ ոչնչանայ տեսնել։ Դաղթականք մեր արենակիցք են, և մենք չենք կարող թոյլ տալ որ նոքա օտարանան իւրեանց նախահարց եկեղեցին, այս պահանջ դեռ պիտի անշուշտ շատանայ մեր վերայ։ Աստուած օրըստօրէ հեթանոսաց աշխարհը մանելու նորանոր դռներ կը բանաց մեր առջեւ, և մենք պիտի այդ դռներէն ներս մտնենք, և միանգամայն զոր ինչ արդէն կը գործենք՝ պիտի շարունակենք գործել, եթէ կուզենք մեր Փրկչի կոչման հաւատարիմ դանուիլ։ Դարձեալ մեր պարաքն է, և ժամանակ մը պիտի շարունակի լինել մեր պարտք, անել ինչ որ կարող ենք դաղթական ճանապարհորդաց քրիստոնէական խնամք տանելու համար յահճնարարական նամակներ տալով նոցա՝ ուղղեալ այնպիսի անձանց որ նոցա հոգեոր օգտի համար պիտի փոյթ տանին։ Եւ հուսկ յետոյ անհրաժեշտ պարաք մի է ամեն կերպով օգնել դաղթականութեանց մէջ գտնուող եպիսկոպոսաց և քահանայից օր բնիկ ցեղերը պաշտպանուին ընդգէմ վեստակար աղղեցութեանց, մասնաւորապէս ընդգէմ այն շարեաց որ սպելից ըմսելեաց և թմրացուցիչ գեղերի առեւտուը յառաջ կը բերէ։

Մեր պարտաւորութիւնք առ գաղթականութիւնս յամենայն հոգեն որ իրս արդարեծանը են, բայց մարդկային աղղը աւետարանելու մեջ պաշտօնը մեծաւ մասամբ մեզ

յանձնուած է, և մենք չենք կարող այդ բեռը բառնալէն քաշուիլ։

Այժմ կանցնենք Անգլիական եկեղեցւոյ ներքինէն յարտաքինն։

### ՄԻՆ-ՆԻ-Ն ԵԿԵՂԵՑ-Ն-Դ.

Եկեղեցւոյ միկութեան մասին մեր մասնաժողովը չէ կարողացեր որ և որոշումներ առաջարկել որով մենք կարենայինք անմիջական գործողութեան սկսիլ։ Մասնախում մը մը հաստատուած է որ թղթակցութիւն բանայ Արևելեան եկեղեցեաց հետ՝ աւելի պարզ հասկացութիւն և աւելի մերձաւոր յարաբերութիւն հաստատելու համար ընդ նոսաւ։

Քանակորրիոյ Արքեպիսկոպոսէն խնդրուած է մասնախումբեր նշանակել հետազօտելու համար ՄԻՆ-ՆԻ-Ն եկեղեց կոչուած կրօնական հասարակութեան և Սքանզինաւիոյ եկեղեցւոյ հետ, որոց երկոցունց հետ կը փափագենք ըստ կարի մաերմական յարաբերութիւններ մշակել։ Կը յահճնարարինք նաև, որ յարմար պատեհութեամբ քարոզուի թէ Աստուծոյ կամքն է, որ բոլոր քրիստոնեայք տեսանելի կերպիւ միացած լինին, ինչպէս բացորոշ կերպիւ յայանուած է մեզ։ Մենք կը յահճնարարինք որ եպիսկոպոսաց մասնախումբեր հաստատուին ամենուրեք միութեամբ աղօթելու առիթներ գտնել կամ ստեղծել և փոխադարձ խորհրդածութիւններ հաստատել այլ և այլ քրիստոնեայ հասարակութեանց ներկայացուցիչների հետ, և խրատ տալ ուր խրատ կը խնդրուի։ Այս մասնախումբեր տեղեկացրելու են յաջորդ Լամբէթեան ժողովոյն իւրեանց արդինք այս մասսին։

Բարձենուած լարդուածներ և ԵԿԵՂԵՑ-Ն-Դ դաւան։

Ջերմ համակրանօք կը գնահատենք այն ջանքերը, որք գործ կը դրուին չռովմայ գահի յափշտակեալ իշխանութենէն աղաստելու համար, որպէս և մեք երեք զար յառաջ մեր աղաստութիւն վերստին ձեռոք բերինք։ Մենք

լաւ դիտենք որ այսպիսի շարժութեր կարող են երբեմն ոչ թէ միայն հռովմէական հնագանդութենէն հեռացնելը այլ նաև կաթողիկէ եկեղեցիէն իսկ, զոհելով և Խորհրդոց վարդապետութիւն կամ մինչեւ իսկ հանգանակի, մենք իրաւունք չունինք նախառեսելութէ մարդիկ պիտի սխալ գործել, և մենք բառական վատահութիւն կըզդանք երբ կը յայտնենք մեր ջերմ փափադ՝ բարեկամական յարաբերութիւններ հաստատելու համար Գերմանիոյ Հին կաթողիկ հասարակութեան հետ, Զուիցերիոյ Քրիստոնեայ կաթողիկ եկեղեցւոյն հետ և Աւրստրիոյ Հին կաթողիկաց հետ, յուսալից հետաքրքրութեամբ կը դիտենք նաև Մ'լքսիկօյի ինքնուրոյն եկեղեցի հաստատելու ջանքն և այն աշխատութիւններ որ դեռ կը կատարուին Բրազիլիոյ մէջ։ Նոյնպէս կը յայտնենք մեր համակրանք այն արի և երկիւզած մարդոց հետ (Եթէ ներօւի մեզ 1887-ի ժողովոյն բառերը գործածել) որք Գաղղիոյ, Խտալիոյ, Սպանիոյ և Փորթուզալի մէջ ստիպուեցան ազատել զինքեան՝ հաղորդակցութեան ազօրինի պայմանաց լուծեն զօր Հռովմաց եկեղեցին կը գներ նոցա վերայ։

### Արդարական առաջնորդութեան մասին։

Ի վերջոյ կը գտնք արտաքին առաքելութեանց խնդրոյն, այն գործին, որ մեր ներկայ ժամանակի պարտուրութեանց ամենէն առաջին կարգը կը բանէ։

Մ'լք առանձին պատճառ ունինք առ Աստուած գոհութիւն մատուցանելու, որ մեր ամբողջ եկեղեցւոյ մէջ արթնցած և զօրացած է քրիստոնէութեան այս նախնական գործի սերն, զօր Տէրն մեր յատկապէս յանձնեց իւր եկեղեցւոյն։ Կարող ենք ասել, որ գարերով կը ննջէինք։ Այդ պարտաւորութիւն բոլորովին մոռացուած չէր, այլ միայն անհատներ և ընկերութիւններ հետամուտ եին—մեր եկեղեցին իւր ընդհանրութեամբ մասնակցած չէր։ Հատարակաց աղօթից մաստեանը շատ քիչ աղօթքներ կը պարունակէ, առաքելական գործի յարմար։

Երեկի մեր այն նախոկին վարդապետ և առաջնորդներ, որք այդ զիրքը կազմեցին՝ հազիւթէ խորհեցան, որ այդ առարկայն Քրիստոսի անուն կրող ամեն անձի մտաց մէջ լինելու է անդագար, և թէ ոչ մի հասարակ պաշտամունք կատարեալ համարելու է, որ չի մաղթեր ի միջի այլոց նաև Աւետարանի տարածումն։ Մ'լք հիմա կըսկսենք, թէպէտ միայն կըսկսենք տեսնել թէ մեր Տէրն մեղմէ ինչ կը պահանջէ։ Նա ամբողջ աշխարհքը կը բանայ մեր առջեւ, և մինչգեռ նա Ճանապարհ կը բանայ, կը բանայ նաև մեր աչքեր որպէս զի զայն տեսնենք և իւր հրաւիրող ձեռքը տեսնենք։

Նորա Աւետարան ամենայն աշխարհի քարոզելու միջոցին մէկ մեծ կրօնական ժողովրդեան կը հանդիպենք, որ ճշմարտութիւնը մասսամբ այլ ոչ թէ իւր լրութեամբն ընդունած է, այն է զրեից ժողովուրդ։ Մի ուրիշի կը հանդիպենք, որ ճշմարտութեան հատուկառներ ունի բազմախուռն աստուածութեանց մէջ, այն է մահմեդականութիւն, նոյնպէս կը հանդիպենք այլ և այլ ցեղերի, որոց ժառանգական գաւանութիւններ աստիճանաբար կը հասնեին մինչեւ ամենաստորին անասնապաշտութեան։

Այսպիսեաց հետ բանակցելու միջոցին ամեննեին սխալ քայլ չպիտի արած լինինք, եթէ ընդունինք ինչ որ նոցա կրօնից մէջ բարի է։ Սակայն զգուշանալ պարտ է որպէս զի մի գուցէ այդ բարին այն աստիճանի չափազանցուի, որ մեզ կարծել տայ իբր թէ քարոզ լինի այդ կրօնից միոյն բարեփոխեալ տեսակն որ և է կերպիւ Աւետարանի տեղը բռնել։

Աւետարանն ոչ թէ միայն վեհապօյն բարոյականութեան յայտնութիւնն է, նա կը յայտնէ նաև Աստուածոյ հրաշալի սերն որ ի Քրիստոս, և կը պարունակէ նաև նորա պարգևեալ շնորհաց խոստումն, որով և եթ կարելի է մարդոց համար վեհապօյն բարոյական կեանք վարել, և առանց այդ շնորհաց խոստաման ամեննեին Աւետարան չէր կարող լիներ։

Հրեայք մեր ուշադրութեան արժանի են առաւել քան զոր մինչ ցարդ ընդունած են։ Հրեանները գարձնելու գործի գժուարութիւններ մեծ են. բայց ամենամեծ գժուարութիւնը

կը բղիսի այն պարագայէն, որ քրիստոնեայք անտարբերութեամբ կը նային զանոնք ի Քրիստոս թերելու պարտաւորութեան վերայ: Նոքա աղքակիցք են Տետոն մերոյ, որ հրամայեաց նախ նոցա քարոզել զԱւետարանն: Բայց քրիստոնեայք ընդհանրապէս հեթանոսաց դարձին աւելի հետամուտ են: Հրեից դարձը մեծապէս կարգելուի այն ծանր հալածանաց պատճռուաւ, որոց կենթարկուին հրեայ նորադարձք իւրեանց ժողովրդի ան կողմանէ և երբեմն հարկ կը լինի նոցա պաշտպանութեան համար հոգալ երբ մեզ յարիլ կը համոզուին:

Հաւանական կը թուի, որ անզիմախօս մարդիկ աւելի յարմարութիւն ունին զանոնք շահելու քան այլք, և թէպէտ հրեայ նորադարձք այն առաւելութիւնն ունին որ իւրեանց ժողովուրդը լաւ կը ճանաչեն, սակայն այն մեծ թերութիւնն ևս ունին, որ հրեայք սասափի նախապաշտեալ ընդդեմ նոցա, որ իրենցմէ բաժանուեր են ի սէր Քրիստոսի:

Աւելի լաւ կը թուի և՝ հրեայ հեթանոս նորագարձներ գործածել այս պաշտօնին մէջ:

Մահմեդականաց քարոզելու համար շատ զգուշաւոր պատրաստութեան պէտք կայ: Այս գործով պարապոզք պարտ են նոցա բնաւորութիւն, նոցա պատմութիւն և նոցա դաւանութիւն ուսումնասիրել:

Մահմեդականաց հետ բանակցելու միջոցին ամենամեծ զգուշութիւն պէտք է, արդարութեամբ վարուելու համար, նոցա դաւանութեան մէջ գանուած բարին պէտք է լիովին ընդունել և գործածել իրրե հիմն որոյ վերայ քրիստոնէական ծամարաւութեան շնչը կառուցուի: Նոքա մինչ ցարդ յցժ կամակոր գանուած են քրիստոնէական հաւատոյն հակառակելով բայց այժմ կը թուի թէ աւելի դիւրացած է նոցա խիդերին մօտենալու դորձը:

Այժմ աւելի դիւրին է նոցա համար մեզ յարիլն քան թէ յառաջ ժամանակներ: Տեղ տեղ այն մօլեռանդութիւնը, որ նոցա զօրավիդն էր, տեղի տալու նշաններ ցոյց կը տայ: Հնդկաստանի մէջ քրիստոնեայ և մահմեդական հաւատար ասպարէզի մէջ կը գրանուին, և մահմեդական մը կարող է քրիստո-

նեայ դառնալ առանց իւր կեանքը վտանգի ենթարկելու: Երեի նոցա դիմելու վայրկեանը հասած է, և նոցա դիմելու պաշտօնը մասնաւորապէս մեզ յանձնուած է: Առ այս հարկ է, որ սոյն նպատակաւ պատրաստուած մարդիկ գործ ածենք այս պաշտօնին: Այսպիսի մարդոց աշխատութիւնք կարի արգիւնարեր կարող են լինել եթէ սկսեն, որպէս Դէլլի, Լըքնասն, Հայդարաբադ (Դեկան): Յարմար մարդիկ գտնել և ի գործ խրախուսել, օրինաւոր գործոցաց մէջ հիմնական կրթութիւն տալ նոցա, և առաքել, ոչ երբեք միայնակ, այլ ըստ կարելոցն խումբ խումբ, կը թուի մեզ լինել ամենալաւ միջոցն ընդհանուր մահմեդական հասարակութեան հետ վարուելու:

Աշխարհիս միւս կրօններ ըստ իւրաքանչիւրի յատկութեան տարրեր միջոցների պէտք ունին:

Յաճախ կը լսենք թէ պիտի աշխատենք նորագարձից Տոհմային եկեղեցիք կարելոյն չափ փութով զարգացնել: Բայց այս մասին զգուշութեամբ ընթալու պէտք կայ: Շատ կարեոր է սկզբէն նորագարձներին լաւ հասկացնել որ իւրեանց սեփական եկեղեցին է և ոչ թէ օտար եկեղեցի է, և այս պատճառաւ նոցա ևս տեղ տալու է տեղային վարչութեան մէջ, որպէս և ի նոցանէ տուրք պահանջելու ի նպաստ այն մարմնոյն, որոյ հետ միացեր են: Բայց նոցա բոլորովին անկախ վարչութիւն տալէ առաջ պէտք է սպասել մինչեւ նոքա իւրացնեն պարտաճանաչութեան այն աստիճանը, որ զնոսա ուղիղ ճանապարհի մէջ պահելու համար անհրաժեշտ է:

Սոքա պէտք է, նախ ուսանին իւրեանց առօրեայ կենաց մէջ ի հանդէս ածել Աւետարանի վեհ բարցյական աստիճանն, և պէտք է ուսանին իւրեանց հոգեւորական աստիճանը պահպանելու տիեզերական պարտաւորութիւն: Ոչինչ պարտաւորութիւն պիտի զրուի նոցա վրայ, որ հաւատոյ էութեան մի մասն չի կաղմեր կամ կաթուղիկէ եկեղեցւոյ օրինաց չի պատկանիր, բայց պէտք է ստէպ նոցա առաջը զրուի կաթուղիկէ հաւատոյ իւր լրութեամբ պահպանելու, որպէս և կաթողիկէ եկեղեցւոյ հետ ի միութեան մնալու կարեռութիւն: Այս միութիւն պէտք է մշակուի

նախ իւրաքանչիւր վիճակի մէջ. և ապա երբ եկեղեցւոյ զաւակունք մէկ վիճակէ մի ուրիշ վիճակ կը ճանապարհորդեն, յանճարարական նամակներ պիտի տանին իւրեանց հետ ուղղեալ որոց որ այդպիսի ճանապարհորդաց հոգեռոր բարելաւութեան համար փոյթ ունին:

Արտաքին առաքելութեանց գործն կարելի է որ երրեմնապէս առ երեցիթ ընդհարումներ յառաջ բերէ մեր եկեղեցւոյ այլ և այլ ձիւղերու միջև։ Յայսպիսի գէպս խնամտանելու և, որ որքան հնար է երկու եպիսկոպոսաց միւնոյն վիճակի մէջ իրաւասութիւն բանեցնելու անպատճութեան տառաջն առնուի, և ձեռնհաս սինողք պարտին, ըստ մեր գտառողութեան, կանոններ յօրինել կամ որոշումներ ընդունել այս նպատակին համելու համար։

Ուրուրեք այս օրինաց գէմ յանցանք գործուած է, փոյթ տանելու է առժամապէս խնդիրը կարգի գնել։ Յամենայն գէպս մեր կարծիքն է, որ երբ մի նոր արտաքին առաքելութեան վերաբերելի եպիսկոպոսական վիճակ հաստատելու դիտաւորութիւն լինի, ծանուցում յղելու է բոլոր մետրապօլիտներին և վիճակաւոր եպիսկոպոսաց որ և է գործնական քայլ առնելէ յառաջ։

Մեր պարտք կը համարենք հռչակել թէ արտաքին առաքելութեան ասպարեզին մէջ ուրուրեք մեզ հետ հաղորդակցութիւն չունեցող քարոզաց աշխատութիւն արտաքոյ կարգի հոգեռոր օրհնութեամբ կը պսակուին, առանձին պարտաւորութիւն կը կայանայ մեր վերայ տեղի չտալ որքան որ կարելի է առանց սկզբունք զոհելու, որ և է արդելառիթ ընթացքի մը ընդգէմ «միութեան հոգւոյն» բնական զարգացման և յայտնութեան որ պիտի միշտ Քրիստոսի եկեղեցւոյ նշանաբանը լինի։

Ի վերջոյ կը յանճարենք ի հետազօտութիւն մեր բոլոր եկեղեցեաց մասնաժողովոյն արտաքին առաքելութեանց վրայ պատրաստուած տեղեկագիրն ի մասին յարաբերութեան քարոզիչ եպիսկոպոսաց և քահանայից ընդ քարոզական ընկերութեան:

Արդ ասացինք, ինչ որ ունեինք ասելու։ Մեր ամրողջ խորհրդածութեանց միջուցին աշխատեցանք շարունակ ի մտի պահել այն մեր գործը յոր մենք զրագեալ էինք և ներկայութիւն Ցեառն և Վարդսաղեան մերոյ ընդ մեզ որ այս գործ մեզ յանձնեց Միմեանց և ի սփիւռս աշխարհի գանուռող մանկանց եկեղեցւոյ խրատելու ջանքն զմեզ զգալապէս մօտեցուցած է, նմա Որում ծառայել կաշխատինք։ Կը մաղմենք ի արտէ, որ ինչպէս Նամեզ հետ եղած է մեր խորհրդակցութեանց միջոցին նոյնակէս լինի մեզ հետ յամենայն ժամ, երբ կը ջանանք կեալ և գործել բարեպաշտութեան նոյն հոգւովն։ Մենք զիտենք, որ առանց անոր ոչինչ կարենք գործել, և կաղօթենք, որ այս զիտութիւն մեր մոքեր անդադար բարձրացնէ առ Նա Խնքն, և ներշնչէ մեր գործ նախանձայուղութեամբ և աշխուութիւ, խոնարհութեամբ և անձնութիրութեամբ, որ Սորա ծշմարիտ աշակերտաց յատկանիշներն էին, որպէս զի մենք ամենեքին կարենանք բնակիլ ի նմա և ընդունիլ Սորա սիրոյ խոստում ընակութեան ի մեզ։

### Ստորագրեալք ի դիմաց ժողովոյ

Փ. Ք. Ա. Շ Ո Ւ Ա. Բ

Կ. Ճ. ԳԼՈՒՇԵՐ. Գիւանապետ	
Ո. Ա. Դ. Ա. ՈՒԽԻՆՏԸՆ. { Եպիսկոպոսական	
Գ. Ա. ԲԱՐԴ Եւ Ա. Ե. { Ատենագործութեամբ	
Փ. Ա. ՊԵՆԵՑՅԱՆ. Վ. Օ. Աշխարհական Ատենագործութեամբ	

Յունիս 31, 1897.

Թարգմ. Թորոս բահ. Ֆուղայեցի.